

Մ Ա Մ Ո Ւ Լ Ի Բ Ա Ժ Ի Ն Ը

Մ ՇՏԻՔԻ, Հայաստան, Քրդաստան եւ արեւմտեան Պարսկաստան : քարեւական-ատորեստանեայ սեպագրերու համաձայն : Թարգմ հ Բառ- նարատ Պիլէզիկեան : Վրեհն, 1904 : Փոքր 8° եր. Է—208 : Գրինն է՝ 36ր. :

Հ. Բառնարատ վ. Պիլէզիկեանի կարեւոր թարգմանութիւնն է մէկն ալ Շտրէքի ներկայ գործն է : որ մեր աշխարհագրութեան վրայ նոր լոյս կր սփռէ : Ի՞նչեւ առաջին անգամը չէ, որ եւրոպական լեզուով այս տեսակ տշխատութիւն մը լոյս տեսած է մեր քնաշխարհի մասին. բայց Շտրէքի գործին կարեւորութիւնն հոն է, որ աւելի՛ մանրամասնութիւն եւ աւելի հմտութիւն դրուած է անոր մէջ, եւ նկատի առնուած են իրմէ առաջ լոյս տեսած համանման հրատարակութիւնները : Կը յընդրհաւորենք վեր. Թարգմանիչը, որ օգտաշատ թարգմանութիւններով կը ճոխացնէ մեր ազգատիկ գրականութիւնը :

ԲԱՐԻՒՆ Ժ. Վ. ԿԻԼԷՍԷՐԵԱՆ, Մովք. Մովք-Տլուք եւ Հոռմ-Կլայ : Պատմական եւ տեղագրական ուսումնասիրութիւն (քարտէսով միասին) : Վրեհն, 1904 : Փոքր 8° եր. Ը—124 : Գրինն է՝ 36ր. 50 :

Գարեգին եպ. Սրուանձտեանց «Թորոս Աղբարի մէջ քննադատելով հ Պ. Ալիշանի կարծիքը Շնորհալիի «Մովք գղեակոի մասին» կը պնդէր. թէ Մովքը պէտք է գտնուի Խարբերդի մօտ Կէօլճիք ըստած լճին մէջ : Բարդէն վ. ոչ միայն բազմաթիւ փաստերով կը հաստատէ Ալիշանի կարծիքը, այլ եւ մեծ հմտութեամբ ցոյց կուտայ, թէ Շնորհալիի «Մովք»ը նոյն է մեր հին «Մովք» գաւառին եւ հիմակուան «Սոֆ» լեռնախմբին հետ :

— . Կոլոտ Եովհաննէս Պատրիարք : Պատմագրական եւ բանասիրական ուսումնասիրութիւն : Վրեհն, 1904 : Փոքր 8° եր. ԺԴ—232 : Գրինն է՝ 36ր. 3.50 :

Բարդէն վ. Արմաշի դպրեւանքին արդիւնաւոր աշակերտներէն մէկն է. Գրական ու բանասիրական հետազօտութիւններու նուիրուած՝ ետեւէ ետեւ կարտադրէ կարեւոր երկասիրութիւններ, շարունակելով հանդերձ հրատարակութիւնը «Լոյս» կրօնական շաբաթաթերթին, որուն խմբագրականն է : «Կոլոտ»ը ցոյց կուտայ հեղինակին բազմակողմանի հրմտութիւնն ու մտքի պաշարը : Կոլոտ, որ մեր գրական ու եկեղեցական պատմութեան մէջ կարեւոր դիրք մ'ունեցած է, ամբողջութեամբ ներկայացուած է այս գրքին մէջ, որ հետաքրքրութեամբ կը կարդացուի մէկ Ժայրէն մինչեւ միւսը :

ՄԵՍՐՈՊ Վ. Մ. ՄԱԿԱՅԻԴԵԱՆՅ, Օտար փուռնիք : Ա հիւսք, Յիւլէրից Թրգմ. : Ինքնագիր 1904 : 16° եր. 72 : Գրինն է՝ 20 կ. :

Կ. Յ. Բ.